

ԾԱՀԻԿ

ՃԱՐԱԹԱՅԵՐԵՐ

17^{րդ} ՏԱՐԻ.—Թիկ 16. (560)

17 ԱՊՐԻԼ 1904

ԳԱՐՆԱՍՄՈՒՏԻ ԴԱՇԱՆԿԱՐ

Ո ՈՒՐԵ ԶԱՐԴԱՐԵԱԾ



ԱՇՏԻՆ վրայ, որուն մէջտեղէն բլուրներու սապատող ողնաշար մը կ'երկննայ, անձրեւին տրտմութիւնը բռներ կեցեր է։ Հանգարտ, միապազաղ տրտմութիւն մը որ երկինքէն վար կախուելով՝ կը հասնի մինչեւ վարի հերկերբ, աշնացանները, վարի գեղերն ու տուները։ Ու Դաշտը, հեռաւոր գերեզմաննոցի մը անաղմուկ լուսթեամբը, կ'ամփոփուի, կը տեղաւորուի այդ տրտմութեան մէջ ինքնակամ անձնատուութեամբ, կարծես վայելելով իր վրայ ցօղուած այդ տիրութիւնը, հաճոյանալով անոր տակ, իր կողմէն անոր ժօտենալու ջանք մը ընելով։

Իր երկայնութիւնը շրջափակող լայնանիստ, ձիւնազարդ լեռնաշղթային իւրաքանչիւր իրանը որ առանձին լեռ մըն է։ մեծանուշու ու բարձրագագաթ, վեհաշուր հպարտութիւն մը կ'արձանացնէ եւ այդ մառախլապատ տրտմութեան կը մօտեցնէ իր ճակաար՝ մեծաշուր պսակադրութեան մը հանդիսաւոր կեցուածքին մէջ։

Ամպերը այդ բարձունքներուն աւելի մօտ են, իրենց շրթունքը կը զպնայ գրեթէ անոնց, մինչդեռ վարի տափարակ համնատութիւններուն վրայ իրենց մրուրը կը մաղուի միայն։

Այս խոնաւ ու արտասուաթորմ տիրութիւնն է որ ազօթքի մը պէս կը ծնրադրէ պիւրահազորդ արտերուն վրայ, կը խառնուի համաշափ ակօններուն եւ խահուէի գոյնով փիւրուն հողին հետ, որպէս զի կենսագործէ յառաջիկայ գարնան ուռեալից ընձիւնները, ծիծագկոտ ու ցնձուն ծլարձակումները, առատալիր բուսականութեան մը դալարաւէտ դարթնումը։ Հազարաւոր բազուկներ պիտի քաղեն բոլոր այդ հարստութիւնը, պիտի ամբարեն, գեռ պիտի տան ասոր ու անոր. բազմաթիւ նախիրներ իրենց բաժինը պիտի առնեն ու կուշտ կտնամպարով թոշուններ երամովին պիտի ճախրեն հրճուագին՝ հունճքով ու պտուղներով բեռնաւոր գետնին վերեւէն, պիտի երգեն լիահագ ամէնքն ալ իրենց յատուկ մեղեդիները . . .

Սակայն ինչ փոյթ, ահա հորիզոնին վրայ ամպերը կը խռուանան, գորշագոյնները կը մզեղտուին ու տափակ երկայն սանուրի մը պէս իրենց ատամները ճերմակին մէջ կ'անցընեն. քիչ մը վերօք թխագոյն գօտի մը կ'երկննայ սպառնագին, վերջանալով ձուկի պոշով մը։

Եթէ երկինքէն անտարակուսելի լոյսը վտարուած է, բայց եթէ արեւը կը շարունակէ իր կարմիր առաքութիւնն ու ոսկի չողարձակութիւնը, անոնք ամէնքն ալ անտեսանելի ոլորտներու մէջ թառած, այդ սեւ գօտիէն ու այդ համապարփակ յուսահատութենէն անդին տեղ մը կը սպասեն. կը սպասեն գարունը դրկած, որպէս զի մարտն իր կատաղի թոքերուն անսպառ կարծուած փառցը դատարկէ, որպէս զի ապրիլն իր լալկան աշքերուն բոլոր սուզը քամէ եւ այս քաղցրանուշ տրտմութիւնը հասունցնէ հողն ու քարը, կեղեւն ու ոստը, ակերուն երակներն ու գետերուն ստինքները :

Օրը որքան որ կը տարաժամի, վերջալոյսը ո՛րքան որ կը փութայ, համատարած Տրտմութեան մէջէն այնքան որոշ պայծառութիւն մը կը թափանցէ, եթերային տարտամ ժայթ մը որ վիրի անտեղիտալի տժգունութիւններէն անցնելով կը ցրուի, կընդլայնուի ու կը մեծնայ:

Զէ, վախնալու բան չկայ սակայն, պատուհաններու երկաթներէն, ծառերուն ծիւղերէն, ծխնելոյզներու եղերքներէն եւ օդին մէջ առկան այս թիւրաւոր կաթիլները մօտալուտ յուսահատական վախճանի մը վրայ լացող արցունքներ չեն, աշնան հոտր չի գար բոլոր ասոնցմէ:

Պահավէժ տրտմութիւնը չէ ասիկա, որուն ետեւէն մարդ վախն ունենայ սպասելու որ բնութեան ձմեռնային ալէտները պայթին տեղէ մը: Առաջաւոր Գարնան քընքուչ, ցօղաթուրմ տրտմութիւնն է որ թեւարաց առեր կայներ է զաշտին երեսը, կարտալիք գեղերուն զլիխն վերեւ:

Սյս մօխրագոյն բեհեզէ վրանին խորը մայիսի գեղեցկութիւնն իր հարսանեկան արդուզարզը կ'ընէ, գանգուրներուն մէջ շարելով կարմիր վարդերը գեղին վարդերը ու ծերմակ վարդերը, ետեւի ծամերուն հիւսկէններուն մէջ՝ խնկաւէտ մանուշակներու թերթիկներ, մէջքը կապելով փափկամետաքս կանանչ տերեւներէ գօտին, քամելով լանջքին վրայ ծերմակ չուշաններու կաթը. մայիսի գեղեցկութիւնն հիմա ինքզինք կ'օծէ հմայիչ անուրջներու լոյսովը, օրօրող հեշտանքներու, երգերու, անհանդարա սէրերու, զեռ շատ մը ցնորեցուցիչ յափշտակութիւններու բուրմունքովը:



Եթէ տրուած ըլլար ո՛ եւ է հոգիի արձագանգելու օր մը բոլոր այն սիրանուագու փափկալանկ եղանակները՝ որ վաղը գարնան թոչունները պիտի բերեն իրենց հետ դայլայլելու անծանօթ հեռաւոր հորիզններէ, եթէ տրուած ըլլար ո՛ եւ է սրտի՝ իր յուոթի ածուններուն վրայ ծաղկեցնելու, այն բոլոր գունագեղ ու թարմ զգացումները՝ ինչպէս վաղը պիտի փիթին հիւթեղ ծաղկիկները, ա՛խ, եթէ այդ հոգիններուն ու ողբտերուն մէջ ինծի ալ մասնակցութեան մը բաժինը վիճակուած ըլլար՝ երախտագիտութեամբ պիտի կենայի բաղկատարած զէպ ի այսօրուան գարնան Տրտմութիւնը որ կը նստի ահա զէմի բլուրներուն ու արօրաղրուած դաշտին երկայնքն ի վար: Ասոր մէջէն ցաւակոծ ու մահարոյր հեծեծանք չի սուրար, ինչպէս աշնան տրտմութենէն որ կը պրէկ բնութեան բազմածայն քնարին թելերը ու կը խորտակէ զանոնք. ասիկա աւերիչ հանգամանք չունի, որուն հաղորդակցութիւնը ցամքեցնէ կաթ առուղ ծիծերն ու դաղրեցնէ կենուալից բարախումները: Զինքը ծննդաբերող ամպերուն ետեւ արդէն դարնան հրեշտակին տաւիզը կը լսուի մեղմածայն ու քաղձրահնչիւն, որ վաղը գետին պիտի իջնէ, պիտի բաշխուի ամէնուն, գեղացիին ա՛լ աւելի, գեղի աղբիւրներուն շատ աւելի:



ՎԱՍԻԼԻ ՎԵՐԵՍՉԱԿԻՆ

ԼԵՒՈՆ ՔԻՄԻՇՃԱՆ



ՐՈՒԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ թանկագին զոհերուն շարքին մէջ ոռւսական հայրենիքը անցեալ շաբթու արձանազրեց Վասիլի Վէրէսչակինի անունը։ Մայրագոյն Արեւելքէն համնող հակասական հեռագիրները, այս անդամայլեւս շա՞տ որոշ եւ աղիտաբեր, ծանուցին թէ Վէրէսչակին ալ մէկն էր այն հարիւրաւոր զոհերէն, որոնք Մովակալ Ստեֆան Մաքարովի եւ «Բէդրոբավլովսք» զրահաւորին հետ, հեղուկ գերեզմաններու մէջ զացին հանգչիլ։

Ո՞վ էր սակայն Վասիլի Վէրէսչակին, որուն մահուան զոյժը պատերազմի դաշտէ մը կուզայ, ուազմագէ՞ո մը թէ զինուոր մը, կամ լրաբե՞ր մը թէ բանակի մատակարար մը. — ոչ մին, ոչ միւսը. Վէրէսչակին ժամանակակից ոուս գեղարուեստին անկիւնաքարը եւ բովանդակ Եւրոպայի նկարչական արտադրութեանց վարպետներէն մէկն էր։ Կէս դար եւ աւելի առաջ, Թումաս Քարլայլ իր Հերոսներ անուն ներհուն գործին մէջ խօսելով Ռուսիոյ վրայ, զայն կը նկատէր լայնածաւալ այս մունջերկիր մը, որ համաշխարհային ու ամենուրեք արձագանգող ձայն մը չէ արտադրած թայց անկէ ի վեր Ռուսիոյ մտաւորական եւ գեղարուեստական շարժումները հետզհետէ կազմաւորեցին այն գերազանցապէս համամարդկային հանճարները, որոնք Դալսդոյի մը կամ Զայգովսկիի մը բերնով խօսեցան բոլոր սրտերու; Անոնք, Արուեստը ծառայեցնելով իրենց մարդկայնական ձգտումներուն, եւ բարոյականի զասերը ներկայացնելով ամէնէն հրապուրիչ ձեւերուն տակ, յաջողեցան մէկէն ստեղծել այն տաք հոսանքը, որ անսահման ու այլագաւան համակրութիւնները՝ խլեակներու կամ յարդի շիւղերու թեթեւասահութեամբ՝ տարաւ միացուց իրենց Արուեստի մասին ունեցած գաղափարի ամրաշէն թումբերուն։

Վասիլի Վէրէսչակին ալ իր ընդդրկած գեղարուեստական սեոին մէջ միեւնոյն գործը կատարեց։ Նկարիչ մը, բոլորովին ինքնատիպ տաղանդով, վրձինի վարպետ մը՝ որ յաճախ անուշագիր՝ Եւրոպայի գեղարուեստական նորանոր ձգտումներուն, իր հոյակապ իտէալին իրագործման միայն կ'աշխատի գլխիկոր, ահա՛ Վէրէսչակինը իր նկարագրին լայն գիծերուն մէջ։ Թայց երբ հոյակապ իտէալ կըսենք, ալէտք չէ բնաւ հասկնալ ընդհանրապէս Գեղարուեստի վարպետները զրաղեցնող այն մասնագիտական կատարելագործութիւնները, որոնք յառաջ կուգան նոր դպրոցի մը հաստատմաք կամ դասական գլուխ գործոցներու ուսումնասիրութեամբն ու ընդօրինակութեամբ։ Վէրէսչակինի ճառագայթող դէմքը այնքան մտածկու ու կնճռալի դարձընողները այս հոգերը չէին բնաւ, եւ գուցէ ասոր համար Գեղարուեստի խստակրօն կրիտիկունները այս պահուս քրթմնչեն ի լուր բոլոր այն փառաբանութիւններուն, որոնք Վէրէսչակինի լըրծուն դագաղին վրայ կը կարդացուին։ Հոգը։ Ռուս նկարիչը վայրկեան մը իսկ չմտածնց հաճոյ թուիլ իր ժամանակի վարպետներուն։ իր վրձինը չէր կրնար

կաշկանդուիլ Արուեստին նուրբ պահանջկոտութիւններէն, որովհետեւ անիկա աւելի մարդկայնական նպատակի մը գործիքն էր. ինչ որ Դալսդոյ գրիչով կը նուիրագործէր, եւ ինչ որ Խաղաղութեան բարեկամները բանախօսութեամբ, համաժողովներով ու հրատարակութիւններով կը ջանային ձեռք ձգել, Վէրէչչակին վտիտ վրձինով մը պիտի շնորհէր մարդկութեան, նկարելով Պատերազմին ահարկու չարիքները եւ Կոտորածին սարսուալզեցիկ պատկերները։ Ասոր համար արդէն իր մահը ողբաշլով, մարդկութեան մեծ բարեբարի մը սուզը պահած կը լանք։

իր նախնական կրթութիւնը ստացած միջոցին նպատակ ունէր Ռուս Նաւատոր-
մին մէջ մտնելու եւ հոն ծառայելու, այնքան կը սիրէր ջուրը եւ անոր վրայ կա-
տարուած ուղղմական վտանգաւոր խաղերը, Բայց կարճ ժամանակէն, նկարչութեան
մէջ ունեցած ճարտարութիւնն ու ինքնատիպ տաղանդը յայտնուելով, թողոց իր
նախասահմանեալ մարտական ասպարէզը եւ ոկսաւ գեղարուեստով պարապիլ, Ֆրան-
սացի մեծանուն արուեստագէտ՝ Ժէրոմի հսկողութեան տակ:

Վէրէսչակիլսի կեանքին մէջ մասնաւոր պարագայ մը պէտք է հոս ուշագրութեան առարկայ ընել։ Գեղարուեստական եւ գրական զբաղումները ընդհանրապէս նկատուած են իրր պատճառ եւ արդիւնք մեղկ կենցաղի մը, ուր հեշտական վայելքները գրաւած կըլլան մտածումի բոլոր սահմանները։ Զօհուած ոուս արուեստագէտը զօրաւորագոյն ապացոյցը ահա կուտայ սա անիրաւուած ծշմարտութեան թէ գեղարուեստական ձգտումները եւ զբաղումները ոչ մէկ կերպով կրնան արգիլել կորովի սիրտը, որպէս զի անիկա զրկուի իր հետապնդումներէն, Վէրէսչակին՝ թէպէտ գոյներու սիրահար մը եւ կտափի վրայ զլսիկոր աշխատող մը՝ բայց իր կեանքին մեծաներու սիրահար մը եւ կտափի վրայ զլսիկոր աշխատող մը՝ բայց իր կերպոնական Ասիոյ անմատոյց գոյն մասը տնցուցած է նաւերու մէջ, կամ Կեդրոնական Ասիոյ անմատոյց անկիւնները։ Իր իսկ խոստավանութեամբ, այդ մարտաշունչ վայրերուն մէջ էր որ ստացաւ իր իսկական զաստիարակութիւնը։ Փոթորիկները եւ փրփրագէզ կոնակները օրօրեցին իր մատներէն անբաժանելի երանգապնակը, եւ ինչք զիսովզած այդ տատանումներէն, ծնունդ տոււաւ խիզախ դէմքերու եւ հուժկու նկարներու։ Ծովակալ Մաքարովը իր հին մտերիմ էր եւ անոր հետ ապրած էր Ռուսիոյ մղած նախորդ պատերազմներուն միջոցին, եւ նոյն իսկ վիրաւորուած՝ ու ամիսներով պառկած էր վրաններու տակ։

Վերէսչակին անդամ մը խօսելով ծանօթ անգլիացի օրագրով՝ Մր. Աւելեմ Սթէտի
հետ, կարծիք կը յայտնէր թէ պատերազմը, իբր տեսակ մը սրօրդ կը նկատէր։ «Պա-
տերազմի ատեն մարդ կ'ունենայ այնպիսի գրգռում մը որ վազրին արիւնը կը բորբո-
քեցնէ եւ որ մեր երակներուն մէջ կը հօսի։ Չեմ կրնար ըսել թէ բարոյականի վրայ
այնքան կը հիանամ, որքան կը սիրեմ կպիւին - յուղումը կը կարծեմ թէ ապագա-
յին՝ պատերազմը մէկ կողմ պիտի թողուի, բայց ասիկա այն ատեն միայն պիտի ըլլայ։
Երբ դարերու յամրագնաց ընթացքին մէջ մարդկային գործարանաւորութիւնը հիմակ-
ուանէն աւելի բնդունակ ըլլայ խաղաղ կեանք մը ապրելու»

Վէրէսչակին Կեղրոնական Ասիոյ կիսավայրենի և պարզակենցաղ ցեղերը մասնաւոր հետաքրքրութեամբ մը զնաց ուսումնասիրել այն շրջաններուն, երբ Եւրոպացիները նոր կր սկսէին յանդգնիլ, իրենց քաղզենի անդօրրաւէտ կեանքը թողած, անծանօթ

վտանգներու մէջ մտնել։ Ճիշդ այդ միջոցին արդէն, Զինական սահմաններուն մօտ ծագած էր ահազին պատերազմ մը, որ, անհամար զոհեր տարաւ։ Այդ արիւնահեղութեան նկարագրութիւնը իսկապէս ահարկու եւ քստմիեցուցիչ է։ Մարդկութեան մեծագոյն մասին դեռ անծանօթ մնացած այդ արարածները անդադար կը փճանային, այնքան անհաւատալիօրէն արագ, որքան չեն իյնար անտառին զեղին տերեւները, երբ ձմեռնաշունչ հովը կը շաչէ։ Մարդկային էակներու այս հրէշային հունձքը, սակայն, նի թը հայթայթեց Վէրէչակինի ամէնէն անուանի նկարներէն մէկուն — գանկերու բուրգը — որ ներկայիս պահուած է Մոսկուայի Գեղարուեստական Սրահին մէջ։ Այդ գլուխ գործոցը ծօնուած է «բոլոր այն մեծ զօրավարներուն, որոնք ապրած են, կ'ապրին եւ պիտի ապրին»։

Պատերազմական նկարներու շարքին մէջ, Գանկերու բուրգէն ետք Վէրէչակին արտադրեց Նաբոյիօնի բանակին նահանջը, ուր այս անդամ իսկապէս Պատերազմը պատկերացուած էր իր բոլոր արհաւիրքներով։ Վէրէչակինի պատերազմական նկարները, բաց ի մէկ հատէն, մասնայատկութիւնն ունին պատկերացընելու պատերազմին յառաջ բերած թշուառութիւնները, թէպէտ կտաւին վրայ ուզմական գործողութիւններ, ճակատամարտ կամ ջարդ նկարուած չըլլան։ Արդէն ուուա նկարիչին մտածելու կերպը սա էր թէ «իսկական կոիւը պատերազմը չի ներկայացներ։ Կոիւը պատերազմի տեւողութեան մէջ վայրկեան մըն է միայն, ու ամէնէն քիչ սոսկալի վայրկեանը, որովհետեւ կոիւի րոպէն շատ արագութեամբ կ'անցնի եւ գաղափար չի տար կազմակերպուած արշաւանքին մէջ տիրող թշուառութեանց նըլկատմամբ»։

Հինգ տարի առաջ, Նաբոյիօնի Նահանջը՝ Մոսկուայէն գէպի Փրանսական սահմանները, ի ցոյց դրուած էր Անգլիոյ Գեղարուեստական կրօվը Սրահին մէջ։ բազմաթիւ այցելուներու հետ օր մը Վիլհէլմ Կայսրը տեսնելով զայն, կը գոչէ։ Այս տեսակ պատկերները ամէնէն աւելի կ'ապահովցնեն յմեղ թէ պատերազմելու դրութիւնը օր մը պիտի լքուի։ Ու երկար ատեն, հիացմամբ դիտելէ ետք նարովէօնը, որ Ռուսիոյ թանձրախիտ ձիւներուն մէջ թաղուած՝ կը քալէր գէպի ետ այս անդամ, անոր այագութեանը վրու աւաղեց։

Վասիլի Վէրէչակինի կեանքին ու գործունէութեան գերագոյն նպատակը եղաւ ամէնէն տպաւորիչ ձեւին տակ հասկցնել թէ ի՞նչ կը նշանակէ Պատերազմը, եւ թէ ի՞նչ զոհողութիւններու զուռ կը բանայ անիկու։ Այս նպատակին յաջողութեան համար ամէն յատկութիւն իւրացուցած էր, Բազմաթիւ պատերազմներու մէջ գտնուած էր թէ իրրեւ հանդիսատես եւ թէ իրր ուզմիկ։ Պարագաներու բերմամբ, եւ իրր ճշմարիտ զինուոր ուուս արուեստագէտը չէր վարանած իր սուինը գործածելու, իրր նորին Սոփոկլէս, որ ողբերգութիւններ գրելէ ետք սիրով մասնակցեցաւ Պէլոպոնէսեան պատերազմին, զօրաւոր բանակի մը զլուին անցած։ Վէրէչակինի համար, Մահուան գաղափարը՝ զուրկ ո եւ է ահազդեցիկ նշանակութենէ, բառ մըն էր լոկ, ընտանի եւ նոյն իսկ սիրելի, քանի որ այնքան անգամներ անոր չօչափումը զգացած էր, գնդակի սուլիններուն մէջ, թնդանօթի որոտումներուն հետ կամ ընկզմելու մօտ եղող զրահաւորներուն վրայ։ «Ամէն վայրկեան կը զգայի Մահուան երձաւորութիւնը եւ զրացնութիւնը, եւ ոումբի մը կամ գնդակի մը ականջիս մօտէն սրբնթաց անցքը եւ պատին մէջ միրճումը այնպէս մտածել կուտար ինծի թէ մէկը կայ որ չորս զիս կը մըրճահարէ։ Այս խոստովանութիւնը կ'ընէ նոյն ինքն Ռուսաստանի անվեհեր արուեստագէտը, որ մէկ քանի շաբաթ պաշարուած մնաց կեդրոնական։ Ասիոյ մէջ բընիկներէ բաղկացած խումբի մը կողմէ, որ ոուս զօրավարներու զինակիցը եղաւ, որ մէկ երկու տամանեակ տարիներ առաջ զարձեալ Մոլակալ Մաքորօֆի զրահարին մէջ ապրեցաւ, եւ որ Աղեքսանդր Բ. Զարին կողը կեցաւ։

Իր անհատական նախասիրութիւններէն դուրս, պատերազմական գործողութեանց հանդէս ցոյց տուած այս տաք վերաբերումը պատճառ եղած էր որ Վէրէսչակին ենթարկուի այն կարգ մը բամբասանքներուն, որոնք անբաժան են գործ արտադրող մարդոց քղանցքներէն։ Տեսէք ինչպէս կը խօսի ինքը։ — «Սովորաբար ինձի կը հարցնէին թէ ինչո՞ւ քիթս ամէն բանի մէջ կը խոթեմ, օր մը կրնամ գլուխո փորձանք բերել։ Ու ես կը պատասխանէի։ — Կուզեմ ամէն բան տեսնել որպէս զի կարենամ ամէն բան նկարել։ այդ պատճառով ամէն տեղ կ'երթամ եւ ամէն բան կը դիտեմ, այնքան որքան կարելի է»։

Պատերազմը իր իրական աղէտներովը թէ պէտ սահմոկն տուած էր Վէրէսչակինի երեւակայութիւնն ու վրձինը, բայց Պատերազմը իր խանդավառող տարրերով պատճառ եղած էր որ արուեստագէտի կորովի հոգին հրապուրուի անոր շքեղանքէն ու փողահարութեանց թնդիւնէն։ Այս պատճառաւ Պատերազմը, իբր մարտի ու մաքառումի խորհրդանշան, գուրգուրալի բան մըն էր դարձած իրեն համար։ Պատերազմը, ըստ Վէրէսչակինի, հակադրութիւնն է բովանդակ բարոյականութեան եւ մարդկայնութեան։ Բայց նոյն Պատերազմը, զոր այս անդամ պէտք է նկատել իբր կազդուրիչ եւ մեռելութեան միքրոպաներու սպաննիչ, Վէրէսչակինի համար ուրիշ բան չէ, այլ տեսակ մը լաւ կազմակերպուած եւ շատ վտանգաւոր սբօրդ։ «Ես ինք» պատերազմի մէջ մարդեր սպաննած եմ եւ փորձառութեամբ կրնամ ըսել թէ մարդ մը սպաննած ըլլալու գրգռումը, նոյն իսկ պարզ գոհացումը ճիշդ այն զղացումն է զոր մարդ կունենայ որսի կենդանի մը զարկած տեսն»։

Եւ այս մարտաշունչ բառերը արտասանովը նոյն այն անձն է որ իր նկարներով մեծագոյն սատար կը հանդիսանայ պատերազմը ահարկու նկատել տալու համար ընդհանուր մարդկութեան աչքին, Վէրէսչակին իր նկարած արեան լիներով, սովէ կմախացածներով, յօշուուած մարմիններով եւ անզլուխ դիակներով ամէնէն ահռելի սարսափը աղջած է պատերազմի ջատագովներուն վրայ։ Միակ վրձին մը թերեւս շատ աւելի իրական արդիւնքներ տուած է, քան հաշտարար համաձայնութիւնները եւ խաղաղութեան ի նպաստ բրօբականտեները։

Սակայն Վէրէսչակին բոլորովին չի սահմանափակուեցաւ պատերազմական նկարներ պատրաստելու գործին մէջ, այլ արտապրեց կրօնական ու եկեղեցական շարք մը նկարներ ալ, թէպէտ արուեստը կրօնքին պատշաճեցնելու առթիւ իր ցոյց տուած լայնամիտ նկատումները պատճառ եղած որ խաչակրութեան պէս ոյժ մը կանգնի իր դէմ։ Իր խոզախ ու անվեհներ հոգի, Վէրէսչակին իր ըմբռնած եղանակով ու գայթակղեցուցիչ իրապաշտութեամբ մը պատկերացուց Փրկչին Ծնողքը, Յիսուսի Յարութիւնը եւ Յօվհաննէս Մկրտչիը, զոր արեւելքցի ծագիրի մը տարազով ներկայացուց։ Վէրէսչակինի կրօնական նկարներուն դէմ յարուցուած գրգռումը տարածուեցաւ մինչեւ Աւստրեան սահմանները եւ օր մը վերջապէս, Վիննայի Քիւնցթէրհառուզ Ցուցանդէսի տնօրէնութիւնը հարկադրուեցաւ անոր չորս նկարները վերցնել ցուցափեղիներէն, երբ արդէն մոլեռանդ կաթոլիկ մը խաթարած էր զանոնք, չի մը արշասպ թափելով անոնց վրայ։

Վէրէսչակինի արտադրած գործին նկատմամբ գեղարուեստական աշխարհի վարպետներուն կարծիքը հետաքրքրական պիտի ըլլար գիտնալը։ Անգլիացի քննադատ մը մէկ քանի տարի առաջ սապէս կը ներկայացնէ անոր արուեստը։ — Վէրէսչակին նկարչական իրապաշտութեան Հոմերոսն է։ Իր նկարած պատերազմները տեղի կունենան բացօթեայ, տաք արեւին տակ, կամ ձիւնի համայնտատարած սպիտակութեան վրայ։ Իր մարտիկները, երբ հասած են կախի ամէնէն տաք րոպէին, մարդկային ընութեան բոլոր խանդավառութիւնները ցոյց կուտան։ Մէյսօնիէ այնքան խորապէս

ազգուած էր ոռւս արուեստագէտին իրապաշտութենէն որ, իր սկսած մէկ նկարը — Նաբոյէօն ուազմափորձի մը ատեն — կիսկատար թողած է, որովհետեւ նկարին պատրաստութեան միջոցին տեսած էր Վէրէսչակինի պատրաստած զօրավարի մը նկարը:

Վասիլի Վէրէսչակին, իրը արուեստագէտ ինչ արժանիք որ ալ ունենայ, Պատերազմը իրը աճարկու եւ բարբարոսային արարք մը ներկայացնելու իր յաջող փորձերով, մարդասիրական զեղեցկագոյն գործը կատարած եղաւ: Եւ մենք ալ կը հաւատանք թէ Խաղաղութեան օգոստափառ բարեկամներուն քով իր անունը անցիշատակ չպիտի թողուի: Առ այժմ, ժողովրդային համակրութիւնը չէ որ կը զլացուի իրեն: Ռուսիոյ կարեւոր թերթերէն մին՝ «Նովոզիվի», որուն զրական ու զեղարուեստական բաժիններուն քսան տարիէ ի վեր կ'աշխատակցէր Վէրէսչակին, անցեւոլ երկուշարթի հոգեհանգստեան պաշտօն մը կատարել տոււաւ Քաղանի մայր եկեղեցին մէջ, թեզեղբարութիւններու մասնակցութեանց համաձայն, Վէրէսչակին ուրիշ արուեստագէտներու մասնակցութեամբ մտադիր էր կազմակերպել ճակատամարտի նընկարներու միջազգային ցուցահանդէս մը, որ պիտի կոչուէր Պատերազմին Սքանչերը: Բայց Խաղաղական Ովկէանոսին Ալիքները, զորս այնքան սիրեց եւ որոնցմով այնքան շար օրորուեցաւ, աճապարեցին գրկափարել դինքը, Պատերազմի արհաւիրքներուն զոհելով նաեւ իրենց խրբստ նկարիչը:

ՖԷՄԻՆԻԶՄԻ ԱՌԹԻՒ

ԶԱՊԵԼ ԵՍԱՑԵԱՆ



ԵՐՋԵՐՍ չեմ դիտեր ի՞նչպէս առիթը ներկաւացաւ որ մնր կին գրողներէն երկու քը (Սիրիլ և Զարուհի Գալէմքեարեան) իրենց կարծիքը յայտնեն ֆէմինիզմի մասին Ծաղիկի մէջ. բնականաբար, ինչպէս կ'ըսէին այդ ազնիւ Տիկինները, կնոջ հարցը ո եւ է կնոջ համար շահագրգիռ է եւ ինչ ալ ըլլան նախասիրութիւնները ամէն կին կը տարուի իր կարծիքը յայտնելու այդ մասին:

Անձնական կարծիք մը յայտնի է որ հիմնուած կ'ըլլայ անհատական խունուածքի եւ նկարագրի վրայ, եւ ատով իսկ նուիրական է նոյն իսկ անոնց՝ որոնք հակառակ կարծիք ունին. Նաեւ անձնական համոզում մը որոշակի յայտնելու մէջ քաջութիւն եւ ինքնավստահութիւն կայ անշուշտ երբ մանաւանդ այդ համոզումը մեծամասնութեանը չէ:

Ահաւասիկ թէ ինչո՞ւ ինքնին հետաքրքրական է մնր ամէնէն զարդացած կիներէն մինչեւ խոնարհ մտաւորականութեան մէջ գտնուող կիններուն կարծիքը. անիկա մասամբ պիտի ցոյց տայ մեղի թէ գէպի ուր կ'ընթանանք, թէ ընդհանուր մտաւորական շարժումը ֆէմինիզմի ինպահան է թէ ոչ:

Առ այժմ սպասելով աւելի կատարեալ ընդեկ գոհանանք մեր երկու տղնիւ գրագիտուէիներու կարծիքովը: Նախ ըսեմ թէ իմ նպատակս չէ ֆէմինիզմի ի նպատ

դարձնելու ինչ որ տարտամ եւ անորոշ մնացած է այդ երկու յօդուածներուն մէջ որոնք այնքան թեր կրնան համարուիլ որքան դէմ. մինակ թէ պիտի ցանկայի որ տիեզերական հանգամանք ունեցող այս խնդիրը որ մէկէ աւելի գիտուններու, իմաստասէրներու եւ գրագէտներու ուշադրութիւնը հրաւիրած է իր վրայ, առելի լրջութեամբ ի նկատի առնուէր եւ յետոյ անիկա չըլլար պատճառ մը անիրաւ եւ անվեհանձն խօսքեր ուղղելու տեսակ մը կիներու որոնք դժբաղզութիւններ ունեցած են եւ որոնք ստիպուած են աշխատիլ իրենց հացը ճարելու Հոս մասնաւորապէս պիտի զբաղիմ Տիկին Զարուհին յօդուածով, որուն մէջ յայտնի կերպով ձգտում կայ երջանիկ եւ դժբաղզ դասակարգերուն մէջ որոշ սահման մը դնելու. այսինքն թէ անոնք որ երջանկութիւնն ունին կարող եւ բարեկեցիլ հայր ու ամուսին ունենալու, անոնք իրաւունք ունին գեղեցիկ եւ կին մնալու իրենց փափուկ եւ նրբին ձեռքերով, տնական հաճելի գործեր ընելու, անոնք իրաւունք ունին զօրանոր եւ հսկայ հանձարի մը, տունը սիրելու հանձարին (?). իսկ դժբաղզնո՞ր. ի՞նչ կ'ըլլայ, թող անոնք աշխատին, ահաւասիկ պարագայ մը ուր ըստ Տիկին Զարուհի Փէմինիզմը օգնութեան կը համար, այլ եւս կնոջ հացը ճարելու համար աշխատութեան հետեւանք եղող վատթարացումները նկատի չեն առնուիր, ի՞նչ կ'ըլլայ, աղքատ կինը պէտք չէ շատ գժուարահաճ ըլլայ, իրաւ է որ վառարանին քովը իր տղեկը օրօրելը աւելի սիրուն բան է, բայց հաց պէտք է եւ կարող ամուսին մը չկայ որ պակսած հացը հայթայթէ բոյնին. ու աղքատ կինը պէտք է զրահաւորէ իր սիրաը բոլոր գորովանքներու, բոլոր մայրական սիրոյն եւ խանդաղատանքներուն գէմ, պէտք է մոռնայ իր բոյնին հանգստաւէտ հանդարտութիւնը գուրսի ժխորին մէջ մտնելու համար. բայց ասոր դէմ բողոքող չի կայ, ասոր դէմ ցաւի ճիչ մը ունեցող չի կայ եւ ահաւասիկ ինչ որ սակայն հաճելի պիտի ըլլար լսել մեր կիներէն:

Անմիջապէս ըսենք թէ մեզի համար խնդիրը բոլորովին տարբեր հանդամանքով կը ներկայանայ. եթէ Փէմինիզմ անուամբ խօսինք կրնանք սիրալ հասկցուիլ. անիկա առաձգական բառ մըն է որ իր մէջ նոյն իսկ ներհակ դաղափարներ իր պարունակէ եւ կրնայ ըլլալ որ անոնց մեծ մասին համամիտ չըլլանք. այլ սակայն հոս կ'առնենք Փէմինիզմի ամէնէն էական կէտը, գլխաւոր պայմանը, աշխատութիւնը. պէտք է որ կիները աշխատին ինչպէս ամէն կինդանի էակ. պէտք է որ գաղրին մակարոյններ ըլլալէ, պէտք է որ գաղրին ուրիշի մը՝ ըլլայ այդ ամուսին, հայր, եղբայր, եւայլն. կոռովին, սպառած ջանքերուն, յոգնութեան արջիւնքը շոայել անպատկառորէն, առանց այդ ջանքերուն մասնակից ըլլալու, պէտք է որ գաղրին կ'ըսենք ուրիշին քսակը գործածելու. նախ արժանապատռութեան եւ վեհանձնութեան զգացումով եւ յետոյ որովհետեւ իրենց պարտքն է. ամէն կինդանի էակի նուրիսկան պարտականութիւնն է իր գոյութիւնը ապահովել ինչ չափով որ կրնայ, ու այդ չափէն աւելին վայելելու իրաւունք չունի. երբ աշխատութիւն կ'ըսենք բնուկանաբար չինք հասկնար այնպիսի աշխատութիւններ որ կինոջ բնութեան հակառակ են եւ հետեւարար վատթարացնող. բայց վերջապէս, արտաքոյ կարգի իմաստութեան մը պէտք չկայ հասկնալու համար թէ ամէն ոք իր իտառուածքին համեմատ գործ մը ոդէտք է բնտրէ. եւ այս պարզ խնդիրն է սակայն որ չէ հասկցուած եւ որ միշտ թիւրիմացութեանց տեղի տուած է: Եւ յետոյ աշխատութիւնը կը դաւանինք ամէնուն համար առանց բացառութեան դասակարգի, կարողութիւններու եւայլն. մենք սիրտ չունինք ըսելու թէ հարուստը այսպէս ընէ աղքատը այնպէս. անտարակոյս նուազ բաղդաւորը ինելացի բան մը կ'ընէ իր կարողութեանը համեմատ ասպարէզի մը մէջ մտնալով ուր սակայն բարձրացման սերմերը ըլլան. ասկէց զատ իմ մասիս ոչ միայն անտրամաբան այլ նաեւ անիրաւ կը գտնամ ըսելը թէ Փէմինիզմը լաւ է աղքատներուն ։ հա-

մար եւ թէ հարուստները, բարեկեցիկները պէտք չունին անոր, թող այս վերջին ները հաճելի եւ հրաշալի տունը սիրելու հանձարովը գոհանան:

Եւ իրաւ, արդէն ո՞վ իր տունը չի սիրեր, եւ շատ աւելի գուրսը աշխատողը չէ՞ որ տունին կարօտը ունի, իր անկիւնին բաղձանքը օրն ի բուն ուրիշներուն տանը կամ գործատեղին գեգերելէ ետքը. քիչ մը անդութ չէ՞ ըսելը այդ անժառանդներուն այդ անբաղներուն որոնք յաճախ իրենց զաւակը սնուցանելու հրճուանքէն զրկուած են. «Նայեցէ մենք ինչպէս տունը կը մնանք, մեր տունը կը զարդարենք, մեր տանը գործերով կը զբաղինք (et encore!) կը թողունք որ մեր ամսւսիններուն գորովանքովը շրջապատուինք մեր զաւակներուն սիրելի բեռը ունենանք թեւարնուս վրայ, մինչ դեռ գուք այդ բաներէն զրկուած էք որովհետեւ կ'աշխատիք»:

Նաեւ հոս անհրաժեշտ է ըսել թէ հաց ճարելու համար աշխատողները խիստ շատ անդամ աւելի կը զբաղին տնական գործերով քան թէ բարեկեցիկ տիկինները եւ այդ պարագան համարժէք գնելը լուրջ աշխատութեան մը դէմ, պարզապէս մեր աշքին փոշի փշել է. ու յետոյ վերջապէս տունի գործերը կը վերջանան, յաւիտենականութիւն մը չեն կրնար ըլլալ, բաւական անժորակ ըլլալու է կին մը եթէ առաւօտէն մինչեւ իրիկուն զլուխը չի կրնայ ազատել վերջապէս աերտու գործերէն. կ'ընդունիմ որ յաճախ տանը գործերով զբաղիլը անհրաժեշտութիւն մըն է կնոջ համար եւ իր առաջին պարտականութիւնը, բայց անով պարծենալ, պնոր մէջ մասնաւոր հաճոյք մը զգալ քիչ մը հետքերն են մեր մամիկներուն տարօրինակ ճաշակներուն որով երբ ուրիշ գործ չէին կրնար զտնալ եւ երբ զբացիները բաւական բամբասած էին իրենց երկայն անդործ ժամերուն մէջ, ձանձրութէն տախտակ շփելու կ'ելլէին եւ կամ առաւօտէն մինչեւ իրիկուն բաղնիքը կը մնային՝ կէս թմրած վիճակի մէջ :

Ինքընքը զիտցող կին մը այսօր ոչ կը գանգատի տնական գործերէն ոչ սնոնց. մովլ կը պարծենայ. բարքերը փոխուած են. ինչպէս ամէն այրէ՝ կիներէ ալ կը պահանջուի այնպիսի յատկութիւններ որ բարերազդաբար առանց գասակարգի խըտրութեան կրնան գտնուիլ ամէնէն խոնարի ինչպէս ամէնին բարձր շրջանակի մէջ ապրող կնոջ քովլ եւ որոնք մասամբ պատճառ կ'ըլլան ամէնէն արժեքաւորները, ամէնէն խելացիները, ամէնէն ուղանդաւորները իրարու մօտիկցնելու, ինչ որ չեն կրցած ընել մինչեւ հիմա ոչ կրօնական եւ ոչ ալ աշխարհական շատ մը սկզբունքներ:

Մտաւորական բարձրութիւնը որ միայն աշխատութիւնով կը նուիրագործուի, կնոջ համար ինչպէս այր մարդուն ընկերային բարձրութիւնը կ'ապահովէ այսօր, տեսակ մը ազնուականութիւն կը կազմէ որուն անդամները կրնան ընտրուած ըլլալ ամէն խաւերէն: Բայց, ազնիւ Տիկին, ապահով կրնաք ըլլալ որ հոգ ընելու պէտք չի կայ թէ ֆէմինիզմը որ աղքատներուն համար լաւ կը զտնէք՝ բարեկեցիկ ընտանիքներու մէջ ալ պիտի սպրզի. ըլլայ կին, ըլլայ այր, մարդկային արարածներ կան որոնց վրայէն ամէնէն գեհաննձն և ամէնէն սրտապնդող, աշխատութեան եւ կատարագործումի հրաւիրող սկզբունքները կ'անցնին կ'երթան, կը փճանան, առանց զիրենք դղրդելու ինչպէս ամէնէն բեղմնաւոր սերմերը ամուլ հողերու վրայ:

Ստացանք Տոքթ. Ն. Տաղաւարեանի. Մանրէաբանութիւն հեղինակութեան. Օսմանեւէն թարգմանութիւնը զոր մեծ ինամով կատարած է Տոքթ. Յովհաննէս Ռոկեան: Կեղրոնատեղին է Մատթէոսեան գրավաճառանոցը: Կը գտնուի ամէն գրավաճառիքով: Դինն է 10 դրուչ:

ԱՆԳԼԻԱՑԻՒՆ ՏՈՒՆԸ

ԵԿ

ԸՆԿԵՐԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆԸ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՒ

ՀԵՌՄԱՆ ՄՈՒԹԵՍԻՈՒՄ



ԵՐՐՈՐԴ ԵԽ ՎԵՐՋԻՆ ՄԱՍ

Մէն, կասկածէ վեր է թէ առանձին բնակարաններու մէջ ապրիւ, ամէն տևառկէտով կեանքի բարձրագոյն ճեւն է: Անոր մէջ կը դտնուին ամէն բանէ առաջ բարոյական արէքներ, որոնք նոյն իսկ անգին են: Ինչպէս որ մարդուա մէկ բարձրագոյն տրամադրութիւնը կը մղէ ընտանիք մը հիմնելու, այնպէս ալ իրեն համար բնանձին է ձգտումը, իրեն ու իրեններուն համար պատսպարուելու տեւական կայան մը ստեղծելու, իր առանձին պզտիկ ազգեցութեան շրջանակը, ուր կարող է ամէն բան վարել, տարածուիլ եւ բազմապատկուիլ: Այս բնական ձգտումը, շարժիչ ոյժն է քաղաքակրթութեան իւրաքանչիւր աօտիճանին վրայ գտնուող մարդ էակին, անիկա արմատն է մարդկային ընկերութեան կարգ ու սարքին, հիմունքը ամէն քաղաքակրթութեան եւ մարդկութեան իւրաքանչիւր բարոյական բարձրագոյն զարգացման: Մարդուն համար, նոյն իսկ եթէ անիկա ամէնէն համեստ պայմաններուն մէջ գտնուի, ինքնին համար ալի բան մը նկատուած է, իրեն յատուկ առանձին տուն մը ունենալու գաղափարը, եւ միայն մեծ քաղաքի պայմանները եղած են, որոնք իրենց բովանդակ անբնականութեամբ կրցած են իրաց վիճակը վիսխել: Եթէ արդի մարդը իր բոլոր քաղաքակրթական յաղթանակներովը այլ եւս ի վիճակի չըլլար իրեն համար առանձին տուն մը չինելու, պարզապէս այսօրուան տնտեսական պայմաններուն թոյլատու չըլլալուն հետեւանքով, այն տտեն մեր ժամանակին նկատմամբ հարկ պիտի ըլլար օս դառաստանը ընել որ անիկա հակառակ այնքան անլուր յառաջիմութիւններով պարծենալուն, ի վիճակի չէ գոհացնելու մարդկային ամէնէն պարզ իրաւունքները: Որովհետեւ անկարելի է այսօրուան մեծ քաղաքի յարկաբաժիններէն սպասել որ լրացնեն բարոյական ու ընկերային ամէն պէտքեր որոնք կապուած են առանձին բնակարաններուն, ընտանիքի սերնդական երդիքին: Բնակարան մը, ուրկէ յառաջիկայ եղանակին, տանտիրով կողմէ պահանջում կրնայ ըլլալ որ ելլենք, չի կը ռնար մեր առանձին սէրը ամուր պահել: Ասով մեր ընտաննեկան յարկը կը սկսինք օթէլի մը սենեակին ալէս նկատել: Այն անդորր ապահովութիւնը «մեր չորս պատերուն մէջ» ըլլալու, այն զդացումը խաղաղութեան որ անկէց կը բղինի որ մեծ անհատականութիւնը շինող ոյժն է, այն զարգացումը բնութենէն մեզ տրուած բոլոր ձիրքերուն, այս ամէնը չեն կրնար մեծ քաղաքի մը վաշկատուն կեանքին մէջ գոյութիւն ունենալ, ինչպէս նոյն ինքն մեծ քաղաքը, նմանապէս մեծ քաղաքի մը խճողեալ բնակութիւնները մարդկային ընկերութիւնը կը տանին դէպի վրդովում, խաթառում եւ տափակութիւն:

Յարկաբաժինները առանձին բնակարաններու քով կը նկատուին իրը կարուտութեան դարման տանող միջոց մը, եւ տնտեսական ամէն բարւոքում, որուն ժողովուրդ մը կը տիրանայ, պէտք է նոյն համեմատութեամբ շատցնէ առանձին բնակարաններու թիւը: Ամէն խորազգած հոգի մեծ քաղաքի խճողուած կեանքի ճնշումն ներքեւ կը հեծէ: Ով որ բախտը ունեցած է, ճնողական առանձին բնակարանի մէջ մեծնալով իր մէջ կրելու ամբողջ գանձը յիշատակներու եւ բանաստեղծական հոգւոյ

յուզումներու, այնպիսին երբեք չի կրնար երեւակայել թէ ո՞ր աստիճան ձանձրացուցիչ կերպով պարապէ է մեծ քաղաքի տղու մը հոգին, որ մինչեւ իր պատանեկութիւնը հինգ վեց վարձու յարկարաժիններու մէջ քաշկոտուած է։ Տնտեսական եւ ճարտարարուեստական մեծ յեղաշրջութիւնները որոնց ենթակայ է այսօր ամբողջ աշխարհ, միանալով մեծ քաղաքի հրապուրիչ ժամանցներուն, մարդոց ահազին խումբեր կը մղեն գէպ ի հոն։ Ժողովրդեան ոյժի այն անչափելի պաշարը, որ գիւղական զօրաւոր կեանքի մը երջանիկ անդորրութեան մէջ սերունդներու ընթացքին ստացուած էր, մեծ քաղաքի մը հռուղեսումին մէջ շատ արագ կերպով կը սպասի։ Մէկ սերունդի կեանքը միայն կը տեսէ, ուրկէ ւետոյ այն կարծնեղ զի զական բնակչութենէն կը մնայ մեծ քաղաքի անկարագիր ժողովուրդ մը Շատ յայտնի երեւոյթ մըն է թէ մարդոց այն մեծագոյն ժամու որ իրը քաղաքակրթութեան սատարող մը որոշ գեր մը կը խաղայ, սերած է գիւղական կամ փոքր քաղաքի ծնողքներէ եւ թէ մեծ քաղաքը մտաւորապէս երբեք չէր կրնար գոյութիւն ունենալ առանց այն թարմ հռանքին որ գիւղերէն ու փոքր քաղաքներէն գէպ ի ինքը կուգայ։ «Մէր զիւղական ժողովուրդը, ըստ է Կէօթէ, կը համարուի մթերանոց մը ուրկէ միշտ նորէն կ'ամբողջանան եւ կը թարմանան անկման մէջ եղող ժարդկութեան մը ոյժերը։ Մէծ քաղաքը արդէն ինքնին տափակիցնող տպաւորութիւն մը կը գործէ, այս տպաւորութեան վրայ պէտք է աւելցնել նաեւ նոր սերունդին մեծ քաղաքներու յարկարաժիններու մէջ ապրելու պարագան եւ այն ատեն շատ դիւրին է ըմբռնել մեծ քաղաքի բովանդակ ապականարար ազգեցութիւնը»։

Ա.մէնէն արժէքաւոր բանը, զոր մարդ առանձին բնակարաններու մէջ ապրած ատեն ձեռք կ'անցընէ, ատիկա բնութեան հետ սերտ առընչութիւնն է, որով մարդ թէ մարմնապէս եւ թէ մտաւորապէս աւելի առողջ կ'ապրի։ Նոյն իսկ քաղաքի մէջ եղած առանձին բնակարանները այս տեսակէտով առաւելութիւններ ունին բաղգատմամբ յարկարաժիններու։ Եթէ այդ առանձին բնակարանը պարտէզ մըն ալ ունի քաղաքին մէջ, այն ատեն բնութեան հետ առընչութիւնը աւելի կը նուիրագործուի։


Յարկարաժիններու համար վերջապէս ուրիշ անպատենութիւն մըն ալ կայ, որ իր մասնաւոր նշանակութիւնը նի ծիշդ այս օրերուս, ուր գեղարուեստական մշակումի վերաղարթնում մը կ'ուղուի և որ իրաւ անկեալ մարդկային երջանկութիւնը վերըսատին կարող պիտի ըլլար կառուցանել։ Առանձինն անհատին զեղարուեստական զարգացման հիմը ո՞ւր կարելի է դնել ամէնէն աւելի բայց եթէ իր տանը մէջ։ Կրնանք մտածել թէ դեղարուեստի այս զարգացումը կը ստացուի աւսորուան մեծ քաղաքի յարկարաժիններով որոնք իրենց շինութեան ոճով ամէնէն աւելի վերջէն տեսածի անափառ ճոխութիւնները ունին միայն։ Թէեւ անմեկնելի, սակայն, արդի քաղաքակըրթութեան անկեալ վիճակին համար յատկանչական է միւս կողմէ որ, գեղարուեստական միայն տարրական զարգացումով մարդիկ, կրնան մեծ քաղաքներու միջավայրին հանդուրծել։ Եւ այսօրուան մեծ քաղաքի մարդիկ ոչ միայն կը հանդուրծեն իրենց միջավայրերը, այլ նոյն իսկ կը սիրեն զանոնք։ Դաստիարակութիւնը բառին զաղափարին մէջ թիւրիմացութիւն մը պէտք է որ մտած ըլլայ, որովհետեւ ամէն ժամանակներու, Դաստիարակութիւն կոչուած բառին բովանդակած դաղափարին մէջ զեղեցկագիտական կարեւոր տարր մըն ալ գոյութիւն ունեցած է։ Ներկայ մարդ կութեան գեղեցկագիտական ձգտումներուն մէջ սա կէտը հարկ է ձշգել որ, արուեստագիտական զարգացումը առանձին անհատով է որ կրնայ սկսիլ եւ այդ առանձին անհատն ալ իր արուեստագիտական ճաշակը կարող է ի գործ զնել իր մերձաւոր շրջանակը զծած ատեն, իր բնակարանին մէջ։ Գեղարուեստաներու պատմութեան ուսումնասիրութեամբ, ոմերու ճանաչողութեամբ, թանգարաններ ալցելով եւ ուրիշ՝ արուեստները մշակե-

լու յատուկ նոր սկզբունքներով միայն չէ որ մարդո կարող է անվրէպ հասնիլ իր նպատակին, որ է գեղեցկագիտական տարրն ալ ունենալ իր գաստիարակութեան մէջ: Եթէ արդի մարդկային ընկերութիւնը կազմող անհատները չեն յաջողիր անձնապիս գեղեցկագիտորէն խորհելու, այն ատեն գեղեցկագիտական ամէն ծանօթութիւն իրեն համար օգուտ մը չպիտի ունենայ, եւ ինքն ալ այնքան անգեղեցկագիտական պիտի մնայ, որքան այն երածշտասէրը, որ երաժշտական ըլլալ կ'ուզէ երաժշտութեան պատմութիւնը միայն ուսումնասիրելով:


Շատ պարզ է որ, առանձին բնակարանն է ըստ մեզ ժողովրդեան արուեստագիտական գաստիարակութեան հիմք: Առանձին, մանաւանդ բնակողին կողմէ ուղղակի շինել տրուած բնակարանը ինքնին տէրը զարդարանքները ընելու կը մղէ, եւ ասով անմիշնել տրուած բնակարանը կարող կ'առաջնորդէ արուեստագիտական գործունէութեան մը: Առանձին բնակարանէն է որ իւրաքանչիւրը կարող պիտի ըլլայ իրեն հետ բերել բանալին, գուրսը, ամէնուն կողմէ մշակուած արուեստին, եւ զէթ կարելիութիւնը պիտի ունենայ մօտենալու այսօրուան արուեստագիտաներու արուեստին: Այսօրուան՝ Արուեստի տեսատեսուածուոր մարդկային ընկերութեան վրայ չի կայ թերեւս աւելի յատկակէ ապահուածուոր մարդկային ընկերութեան վրայ չի կայ ճանապարհութիւնը, ճարտարապետութեան մէջ նշական բան մը բայց եթէ կատարեալ անկարողութիւնը, ճարտարապետութեան մէջ պերու հանրածանօթ շարքը երկրորդը՝ իմ ճաղիկներս, բանաստեղծութեանց հատոր մըն է. երրորդը՝ Նորայիկաներուն հաւաքածոն է եւ չորրորդը՝ որ իմ յիշատակներս կը կոչուի, կը բոլովանդակէ այլ եւ այլ գրական հատուածներ:

ԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԵՆ

Կը տեղեկանանք թէ մինչեւ յառաջիկայ մայիս 15 Դրիգոր Զոհրապ հրապարակ պիտի հանէ չորս հատորներ, որոնց մէջ գասաւորուած պիտի ըլլան իր ցարդ հրատարակած ու անտիպ գրութիւնները: Հատորներէն մին պիտի պարունակէ Ծանօթ Դիմութերու հանրածանօթ շարքը. երկրորդը՝ իմ ճաղիկներս, բանաստեղծութեանց հատոր մըն է. երրորդը՝ Նորայիկաներուն հաւաքածոն է եւ չորրորդը՝ որ իմ յիշատակներս կը կոչուի, կը բոլովանդակէ այլ եւ այլ գրական հատուածներ:



Դարձեալ, մօտ օրէն պիտի ողջունենք Ռ. Պէտրէրեանի մէկ նոր հրատարակութիւնը, խոնք եւ Յուղը, որ անտիպ եւ տպեալ բանաստեղծութեանց հատոր մը պիտի ըլլայ, վիչննական տպագրութեամբ:



Ստոյգ աղքիւրէ կ'իմանանք թէ Աղեքս. Փանոսեան այս պահուս կը գասաւորէ իր անտիպ եւ տպեալ բանաստեղծութիւնները, զանոնք չորս հինգ առանձին ստուար հատորներու մէջ ամփոփելու մատածումով:



Տոքդ. Յովակի Տէր Ստեփանեան այս օրերս հրապարակ կը հանէ իր կէս բժշկական յօդուածները պարունակող գրքոյկ մը:



Գաւառացի տաղանդաւոր գրադէտ Ռուբէն Զարդարեան դիտաւորութիւն ունի մօտերս իզմիր երթալու այն տեղ հաստատուելու համար:

ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՊԱՀԱՐՁԱՆ

Ա. — Ա. ՄՈՒՍՆՈՒԹԻՒՆ (*)

Յարաբերական ջեղեալութիւններ

73. — Ամուսնութիւնը յարաբերական չեղեալութիւնով վարակուած կ'ըլլայ երկու պարագայի մէջ. 1. երբոր ամուսիններուն հաւանութիւնը եղծուածէ. 2. երբոր ամուսիններէն մէկը, ամուսնական չափահասութիւն չունի եւ ծնողներուն կամ ընտանեան ժողովին հաւանութիւնը չէ առնուած:

74. — Երբոր ամուսիններուն կամ անոնցմէ մեկուն հաւանութիւնը եղծուած է: Հաւանութեան բացակայութիւնը չէ որ կ'ենթադրենք հոս, ինչ որ ամուսնութիւնը ոչ միայն չեղեալ, այլ անզոյ պիտի ըներ: Կ'ենթադրենք ան պարագան որ երկու ամուսիններուն հաւանութիւնը դոյութիւն ունի, բայց գէթ մէկ կողմինը, եղծուած, այսինքն բարոյապէս խորապէս այլափոխուած է: Որո՞նք են այն թերութիւնները որոնք կրնան այյափոխել ամուսիններուն կամ անոնցմէ մէկուն հաւանութիւնը, ամուսնութեան ջնջում առաջ բերելու աստիճանն Օրէնսդիրը երկու պատճառ միայն կը ցուցնէ. մէյ մը բոնադատութիւնը որ հաւանութիւն տուողին անկախութիւնը կը կաշկանդէ ու կանդամալուծէ, մէյ մըն ալ անձի սխալսուում մը (յօդ. 180): Խարէութիւնը որ սովորական պայմանագրութիւններու մէջ ջնջումի պատճառ մըն է, ազդեցութիւն չըներ ամուսնութեան վաւերականութեան վրայ: Են mariage trompe qui peut, կըսէ հին առած մը: Խարէութիւնները, աւա՛զ, խիստ յաճախադէպ են ամուսնութեան յանդող բանակցութիւններու մէջ: Եթէ օրէնսդիրը ամէնուն ալ կարեւորութիւն տար եւ չեղեալութեան իրաւացի պատճառներ նկատէր, ամուսնական հիմն որկութեան շէնքը պիտի խարիսէր եւ ընկերային կարգուասարքը պիտի վտանգուէր:

Այս ըսելէ վերջ, անցնինք ուսումնասիրել այն երկու թերութիւնները զորս օրէնսդիրը կընդունի նկատի առնել, բռնադատութիւնը ու սխալանքը:

75. — Բոնադատութիւնը: Բոնադատութիւնը վախի ներգործութիւնն է: Մէկուն վրայ կարելի է բռնադատութիւն ընել, գէշ վարմունքի ենթարկելով զայն, կամ սպառնալով, որպէս զի հաւանութիւն յայտնէ: Ըսել է երկու տեսակ բռնադատութիւն կայ, ֆիզիքական բռնադատութիւն որ գէշ վարմունքէ առաջ կուգայ, եւ բարոյական բռնադատութիւն որ սպառնալիքի արդիւնք է:

Բռնութեան տակ տուած հաւանութիւնը, որ բարոյականութեան մէջ խորապէս այլափոխուած է, անկաշկանդ չէ: Ուստի օրէնքը կը թոյլատրէ բռնադատութեան զո՞ն եղած ամուսինին ամուսնութեան ջնջում պահանջել: «Այն ամուսնութիւնը որ կատարուած է, առանց երկու ամուսիններուն, կամ անոնցմէ մեկուն պատի կամեցողութեան, կարելի է ջնջել պայմանով որ երկու ամուսինները կամ այն ամուսինը միայն պահանջէ այդ ջնջումը, որ բոնութեան տակ հաւանութիւն յայտնած է» (յօդ. 180): Որով, երբ երիտասարդ մը դեռատի աղջկան մը հետ, յանցանքի պահուն իսկ բըռնուելով կը խոստանայ ամուսնանալ անոր հետ եւ կ'ամուսնանայ ալ, աղջկանը հօր կողմէն եղած մահուան սպառնալիքի մը ազդեցութեանը տակ: բռնադատուած ամուսինը, իրաւունք ունի ամուսնութեան ջնջում պահանջելու:

Բռնութեան տակ տրուած համութիւն մը, հաւանութեան բացարձակ բացակայութիւն չի նշանակեր, որովհետեւ որչափ ալ այլափոխուած ըլլայ ոն, հաւանութիւնը գոյութիւն ունի միշտ, քանի որ յայտնուած է ան քաղաքացին պաշտօնեալին առջեւ, նթէ գէշ վարմունքի վախով տրուած է ան,

մարդ կրնայ հաւանութիւն չիտալ և գէշ վարմունքի տոկալ։ Անթական երբոր հաւանութիւն կը յոյյանէ, ատով իսկ երկու չարիքի փոքրագոյնը ընտրած կըլլայ, ինչ որ կ'ապացուցանէ թէ հաւանութեան բացարձակ մերժում մը չիկայ։

Առեւանգութիւնը, առաջ ամսուսութեան ջնջող պատճառ մըն էր. հիմա անանկ չէ։ Առեւանգութեան անձը միայն ամսուսութեան ջնջում պահանջելու իրաւունք ունի, ան ալ եթէ կարենայ ապացուցանել որ իր ապատ կամեցաղութիւնովը հանութիւն յայտնած չէ։

Կայ նաև հաւանութեան թերութիւն մը որ բռնադատութեան շատ կը մօտենայ. հրապուրանքը չքապուրուղը այնչափ ինքիմէն ելած, կորացած է որ իր կամքը մոտած է ալ հրապուրողին արդեցութեանը տակ և այդ պարագային իր յայտնած հաւանութիւնը ընդունելի ըլլալու չէ։ Ասիկա ինդիր է իրաւագիտական վարդապետութեան մէջ։ Բայց շատերը կը տարօւին խորհելու որ հրապուրանքը աւելի խարէութեան մօտ է քան թէ բռնադատութեան և գիտենք որ խարէութիւնը ջնջող պատճառ մը չէ ամսուսութեան մէջ։ Այդ ինդիրը աւելի անչափս համար կարեւորութիւն ստացած է մը ինը օրէնքին օրէնտրութեան մէջ, բայց արդի օրէնքիրը զանոնք իրաւացիօրէն ու բաւականապէս պաշտպանած է արդէն այդ պարագային գէմ, ծնողներուն կամ ուրիշ մեծերու հաւանութիւնը պահանջելով։

76.—Այսալանքը: «Երբոր անձի սխալուրին կայ, ամուսնուրեան ջնջում կրնայ պահանջանի երկու ամուսիններին անկի որ այդ սխալին զո՞ն ացած է.» (թօդ. 180)։ Սխալանքը ընդհանրապէս է արդիւնքը այն անձին ծանօթութեան զոր կազմած ենք անձի մը կամ իրի մը վրայ։ Այն ամէն սխալանք, որուն մէջ կ'իյնայ ամուսիններէն մէկը, միւսին անձին յարակից մէկ պարագային նկատմամբ, ամսուսութեան ջնջումին պատճառ չի կրնար ըլլալ, նոյն իսկ երբոր այդ սխալանքը արդիւնք է զիմացինին կամ երրորդի մը խարէութեան։ Այսպէս ես՝ առած տեղեկութիւններուս վրայ հիմնուելով, կամուսնանամ կնկան մը հետ զոր հարուստ կը կարծեմ եւ անգամ մը պսակուելէս եաքը, կը նշմարեմ որ մէկ կուտ չունի. եւ կամ, ինչ որ աւելի ծանրակշիռ է, ես՝ առաքինազարդ կնկան մը հետ ամսուսնանալ կը կարծեմ, մինչդեռ կը տեսնամ որ առած կինս ամենունը եղած է իմս ըլլալէ առաջ . . .։ Յայտնի է որ, չեմ կրնար ամուսնութեան ջնջում խնդրել։ Ի՞նչ է ուրեմն այն սխալանքը, որ հոս, ամուսնութեան ջնջումի տեղի կրնայ կոր տալ. Յօդ. 180ը կը պատասխանէ. «անձի սխալութիւն։» Դժուարութիւնը գտնալն է աւգ բացարութեան իմաստը եւ այդ ինդիրը ձանր վէճի առարկայ է, օրէնսդիրական հեղինակութիւններու մէջ։

Բայց կերեւայ թէ համաձայնութիւն կայ մէկ կէտի մը վրայ, ալսինքն թէ անձի սխալութիւն կայ, հետեւաբար եւ ամուսնութեան ջնջում, ամէն անգամ որ, մէկը ամուսնացած կը գտնայ ինքզինքը, իր ամուսին առնել կարծած մարդէն կամ կնոջմէն տարրեր անձի մը հետ, կամ մէկ խօսքով, ամէն անգամ որ ամուսիններէն մէկուն ունեցած սխալանքը տեղի կունենայ ինքնութեան (identité) վրայ իսկ, այն անձին որուն հետ կարգուիլ կ'երեւակայէր։ Ասիկա տեղի կուտայ երկու պարագայի։

1. Երբ Ֆիզիքական մասին վրայ է սխալը։ Ասիկա օրէնքի գիտութեան գործածած բացարութիւնն է, եւ կը նշանակէ այն սխալումը՝ որ առաջ կուգայ անձի փոփոխութենէն։ Օրինակ. ես կ'ուզեմ ամուսնանալ Սրբուհիին հետ՝ որուն ձեռքը խնդրած եւ ստացած եմ. անոր տեղը Բէնուէին կը ներկայանայ քաղաքային պաշտօնհային առջեւ, եւ ես կարծելով որ Սրբուհին է քովինս, հաւ անութիւնս կուտամ հետը ամուսնանակը. Աւելորդ է ըսել որ այս պարագան շատ հազոր ագիւտ է. գործականի մէջ նոյն իսկ հաւանական չէ որ պատահած ըլլայ. Իրաւ ալ, ատիկա կենթաղրէ այն չափ դժուար իրագործուելիք պայմաններու գործակցութիւն մը որ իրաւունք կ'ունենանք զարմանալու, երբ պատմութիւնը մեզ կընծայէ, օրինակ մը որ սակայն միակն է իր տեսակին մէջ։ Յակոր որ իր հօրեզրորը աղջիկ կիափին հետ կը կարգուի, երբ իր նպատակն էր Ռաշէլը առնել։

2. Երբ անձին քաղաքային մասին վրայ է սխալը։ Այսպէս, իմ նախկին բարեկամ-

Ներէս մէկը որ Աւստրալիա կը բնակի, աղջիկս կ'ուզէ իր տղուն համար զոր անունով միայն կը ճանչնամ: Խնդրանքին հաճութիւն յայտնած ըլլալով, բաղդախնդիրին մէկը կը ներկայանայ կեղծանունով, ստայօդ թուղթերով՝ եւ կը կարգուի աղջկանս հետ որ կը կարծէ իր խօսք տուած անձին հետ ամուսնացած ըլլալ: Անձի սխալութիւն կայ հոս եւ աղջիկս, որ զոհ եղած է այդ սխալին, կրնայ ամուսնութեան ջնջում պահանջել: Հոս, սխալը քաղաքային անձին վրայ է, եւ ոչ թէ ֆիզիքական անձին վրայ. ինչու որ աղջիկս, քաղաքային պաշտօնեային առջեւ ուզեց ամուսնանալ այն մարդուն հետ իսկ որուն հետ ամուսնացաւ, մինակ թէ ինք զայն իմ բարեկամիս տղան կը կարծէր եւ այն միտքով կ'առնէր, մինչեռ ան՝ անկէ զատ որ եւ է մէկը կրնար ըլւալ. անանկ որ, վերջ ի վերջոյ, ան իր առնել կարծած մարդէն տարբեր մարդ մը առած եղաւ: Ամուսնութիւնը չեղեալ է այդ պարագային ալ մէջ:

Ամուսնութիւնը չեղեալ նկատելու համար ֆիզիքական կամ քաղաքային անձի սխալումէն դուրս, չի՞ կրնար ուրիշ սխալումներ ալ գտնուիլ: Հոս է որ ծանր վէճ կայ ըսկնք քիչ առաջ: Հեղինակներու մեծումասնութիւնը կրնդունի որ անձին յանկութիւններուն վրայ սխալ մը, կարդ մը պարտգաններու մէջ կրնայ ամուսնութեան ջնջում առաջ բերել: Բայց որո՞նք են այդ յատկութիւնները, ճիշդ հոս է որ անհամումայնութիւնը ծոյր կուտայ և ամէն մարդ իրարու հակառակ կարծիքներ կը յայտնի: Դատական աշխարհն ալ երկար ատեն վարանոտ մատցած է այն հակառակախասութիւններուն մէջ. բայց այսօր վերջնական որոշումի մը յանդած ըլլալ կ'երեւայ: Վճռաբեկ ատեանի հանդիսաւորապէս տուած մէկ վճիռէն ի վեր Խնդիրը աղջկան մը վրայ էր որ իր ամուսնութեան ջնջումը կը պահանջէր, ինչու որ հակառակ իր երկից, իր աւանել ուզած անձը ըլլալուն, այսինքն ֆիզիքապէս ու քաղաքային տեսակետով նոյն մարդը ըլլալուն, իր անցեալին մէջ ունեցած էր բռն մը զոր ինք կանգիտանար. մարդը նախկին թիստարատ մըն էր, իր պատիքը կրած և աղատ արձակուած: Աղջիկը կը պնդէր որ ինք պատուաւոր մարդ մը աւանել կը կարծէր, չէ թէ նախկին չորագործ մը, ինչ որ իրմէն խնամով ծածւ կուտած էր: Դատարանը իրաւունք չի տուաւ իրեն ինչու որ Հոս անձին ֆիզիքական կամ քաղաքային սխալումը չի կար, պլ հանգամանին չգիտութիւն մը որ նախատեսուած չէ օրինագիրքին մէջ: Այդ կարդի օրինական փոփոխութիւն մը քանի քանի անդամ եկած է Պետական Խորհուրդի սեղունին վրայ:

(Շարունակելի)

ՊՈՏՐԻ ԼԱՅԱՆԹ ԻՆ. ԲՐԻ

ՆՇԱՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ

Անցեալ կիրակի Բերա, Ստեփան էֆ. Տէր Ներսէսեանի բնակարանին մէջ տեղի ունեցաւ նշանախօսութիւնը Պետրոս էֆ. Կարապետեանի, ընդ Օրիորդ Արուսեակ Տէր Ներսէսեանի, երկու կողմի աղջկաններու եւ բարեկամներու ներկայութեան:

Պետրոս էֆ. Կարապետեան, քարտուղար Պետական Խորհրդոյ Նախադատ Ատենին, աղջկին շրջանակին մէջ ալ իրեն համար կարեւոր զիրք մը ստեղծած է իբր մաս նագէտ ուսուցիչ Օսմաներէն լեզուի եւ հեղինակ Օսմաներէնի ուսուցման մեթոսաւոր դասագիրքերու: Օրիորդ Արուսեակ Տէր Ներսէսեան, տէր ինամեալ դաստիարակութեան եւ օժտուած յաւագոյն ձիրքերով, կոչուած է լաւագոյն ընկերը ըլլալ Պետրոս էֆ. Կարապետեանի:

Խմբագրութիւնս կը փութայ այս բարեդէպ խնամութեան առթիւ իր չնորհաւորութիւնները յայտնել խօսեցեալներուն եւ երկու կողմանց աղջկաններուն,

ԱՐՈՒԵՍՏԱԳԵՏՆԵՐՈՒ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ

(Ֆ է Մ ի ն Ա)



ՐՈՒԵՍՏԱԳԵՏՆԵՐՈՒ ընտանիք. ի՞նչ փափուկ բանաստեղծութիւն մը կը պարունակեն իրենց մէջ այս բառերը. համաձայնութիւն, սքանչելի ազնուացում ընտանեկան յարկի եւլն. պիտի բան լաւատեսները. ըն- տանեկան պարտականութիւններու լքում, վէճեր եւ նախանձ, պիտի առարկեն յոռետեսները. Այս վերջիններուն հաստատելու համար իրենց սխալ ըմբռո- նումը մէջ կը բերենք շատ մը գեղեցիկ օրինակներ Բարիզի ամէնէն նշանաւոր նկարիչներէն մէկ քանիներ ամուսնացած են արուեստակից տիկիններու հետ. ասոնցմէ ամէնէն փառաւոր տիպարը կը կազմեն Տէր եւ Տիկին Պէսնար որ կը բնակին Կիյոմ-Թէլ փողոցին մէջ գեղեցիկ եւ պարզ տուն մը. տան տէրը Ալպէլ Պէրնար պատի նկարնե- րու վարպետը որ միեւնոյն ատեն լաւ բօրթրէներ շինած է գեղջուկ ազնուականի ե- րեւոյթ մը ունի. իր կինը ճանչցած է Հոռոմի մէջ երբ զեռ ինքը պատանի Վիլա Մէտիսիսի մէջ եւ արձանագործ Վիթալ Տիւպրէի աղջիկը առաջին յաջողութիւն- ներն կ'ունինային. Օր. Տիւպրէ սքանչելի արձաններ կը շիներ. հոն առաջին անգամ գիրար ճանչնալով իրարու հետ ամուսնացած են եւ իրենց միութիւնը ամէնէն երջա- նիկներէն եղած է:

Ուրիշ արուեստագէտներու զոյգ մըն է Տէր եւ Տիկին Լիւսիէն Սիմոն. այս իրաւ պաշտ նկարիչը որ այնքան կեանքով լկցուն պատկերներ շինած է չափազանց կը տարակուսի ինքզինքին վրայ. «իր գործը հասարակութեան ներկայացնելը տանջանք մըն է ինքզինքին համար» կ'ըսէ ժաք Պլանչ. բարերազդարար իր կինը հանդարտե- ցընող աղջեղութիւն մը ունի իր ամուսնոյն վրայ. Տիկին Սիմոն լայնօրէն յղացուած գործեր ունի որոնք ցուցադրած է յաջողութեամբ, իր ամուսնոյն շատ՝ մը գործերուն պահպանումը իրեն կը պարտինք, առանց իր հասկացողութեանը եւ ամուսնոյն վրայ ունեցած անուշ աղջեցութեանը նկարչին պատկերներէն շատերը չնշուած պիտի ըլլա- յին իրեւ անքաւ ական եւ անյաջող գործեր:

Երբ նկարիչ ընտանիքներու վրայ է խօսքերնիս, չենք կրնար չի յիշել Տիկին Վերժինի Տըմօն Պրրթօն որ ամառ ձմեռ չովեզերքը կը բնակի, իր ամուսնոյն հետ գեղջկական կեանքը նախընտրելով քաղաքի կեանքէն: Հոչակաւոր Քարիէրի ընտա- նիքին մէջ երկու արուեստագէտներ կան. իր աղջիկը եւ տղան. Քարօլիւս Տիւրանի կինն ալ մնծ արժանիք ունեցող արուեստագէտ մըն է. Կարելի է անհունապէս եր- կարել շարքը այն երջանիկ ընտանիքներուն ուր այր ու կին արուեստով կ'զրացին եւ յաճախ նոյն արուեստով, այս առթիւ յիշեն Տիկին Ժանիօս որ սքանչելի ջրաներիներ ունի. իր ամուսնը նախսին զինուորական մը այսօր կը ներկայանայ իրը ամէնէն յաջող զինուորական նկարիչներէն մէկը իր ինքնուրոյն տաղանդով: Տիկին Ժանիօս սալօնը արուեստի եւ գրականութեան ներկայացուցիչներու կեղրոն մըն է. հոն կը տեսնուի տանտիրաւէրին պատկերը ժաք Պլանչէն, Տրկայի, Բիւլիսի, Տուէզի, Պար- թօլոմէի պատկերներ. եւ իրենց մտերիմ բարեկամներն են, Հանրի առ Ռէնեիէ, Բոլ Հէրվիէօ, Ժօրժ Լըքոնթ, Ապէլ Հէրման, Լէօն Տօտէ եւայլն, վերջապէս բոլոր այս եր- ջանիկ ամուսններու տողանցումը ամոքող եւ չափազանց թելադրիչ բան մը ունի իր մէջ երբ միւս կողմէ ի նկակի առնենք բոլոր պարագիւն բողոքները կնոջ աշխա- տութեան դէմ՝ հիմնուած առ ախտ սկզբունքին վրայ թէ կնոջ համար զբաղումը զինքը իր պարտականութիւններէն կը հեռացնէ. այս կարգի օրինակները սակայն ամէն առարկութիւններէ աւելի ուժով կը հաստատեն աշխատութեան բարերար աղ- դեցութիւնը ամէն կիններուն համար: